

կերևան, բայց ուրիշ նիւթերէ խառնուած են. ամեն մետաղի մէջ անդիկ ու ծծումք կայ, ունանց մէջ քիչ՝ ունանց մէջ շատ, ունանց մէջ զուտ սընդիկ կամ ծծումք, ունանց մէջ խառնակ. ասկէց ալ կը կախուի մետաղներուն ազնուութեանը աստիճանը: Ամենէն ազնիւ ու սուղ մետաղներն են բլազմին ու ոսկին, որոնք արծըթէն 14 անգամ աւելի կ'արժեն. իսկ ծաւալականութեան կողմանէ չկայ մետաղ մը՝ որ ոսկիին չափ ծաւալի. աս ծաւալմիւնքը լւալ ըմբռնելու համար՝ հերիք է մտածելն որ, ոսկեթելր ինչպէս կը չինուի: Ոսկեթել ըսածնիս կորզանէ հանած բարկըցուցած արծըթէ ոսկեզօծ պղտի գլանիկ մըն է. աս գլանին կլորութեան տրամադրին է, մատնաչափ ու կէս, իսկ երկայնութիւնը 22 մատնաչափ, վրայի ոսկուոյն հաստութիւնը հազիւ գլանին հաստութեանը հարիւրին մէկն է: Աս գլանիկը հետզհետէ աւելի բարակ կորզանէ մը քաշելրվ՝ մազի պէս կը բարկընայ, բայց այսու ամենայնիւ միշտ վրայի ոսկին կը մնայ. գլանին տրամագիծը 9000 անգամ կը պղտիկնայ, ուրեմն վրայի ոսկիին ինչ աստիճան բարակութեան հասնիլը ով կը բայց ըմբռնել: Ուէոմիւր ճիշտ կշուով ու հաշուով դատաւ որ մէկ ունկիր ոսկեթելր 3232 ուրե երկայնութիւն ունէր, որով բոլոր ան պղտի գլանին երկայնութիւնը կ'ըլլար միջինն մը հարիւր վախտունութիւնը հազար միջինն արիւր ճամփար ան պահած է, ու դեռ ոսկիին իր վեր ճիր բարակութեանը չէ հասած: Եսքը բարակ ոսկեթելր մետաքսի վրայ պղտելու համար կը տափկեցընեն երկու պողովատիկ գլանի մէջէն անցընելով, որով մէկ դիէն աւելի կ'երկըննայ, ու մէկալ դիէն տափկեցըլք՝ առջի ունեցած մակերեսութիւն կը կինը կ'ըլլայ. բայց այսու ամենայնիւ միշտ ոսկով պատած է, ու խոշորացուցով ալ որ նայիս, կէտ մը չես տեսներ տակի եղած արծաթին:

ՀԻՒԱՆԴՈՒԹԵԱՆՑ

Ա. Ռ. ԶԵԼԻՑ Ա. Ռ. ՆԵԼՈՒ ԿԵՐՊ

ԳԼՈՒԽ ԺԲ

Պանիր.

Թարմ և փափուկ պանիրը աւելի սնընդարար է. ու ստամոքսի շատ տաքութիւն չպատճառելով, դիւրամարս կ'ըլլայ: Հին պանիրն ալ, թէպէտ և կարծր ու պինդ, բայց քիչ որ ուտուի կերակուրէն վերջը, կը մարսուի ու կ'օգնէ խախաց կապելու: Անոր համար հին առած է բժշկաց թէ պանիրն ագահ ձեռքէ ընդունելու է, և թէ տնոլ ստամոքսը կնքելու է: Այսպէս կ'ըսեն նաև երեսելի հիմակուան բժիշկները և մրտակազմութիւն գիտցողները, և այսպէս կը բացատրեն իրենց կարծիքը. պանիրը ոսկի է առաւտուը կերողին, արծաթ է կէսօրը կերողին, ու կապար իրիկունը ուտուղին:

ԳԼՈՒԽ ԺԳ

Շաքարային եկարեր.

Խիստ շաքարու քաղցրաւենիները ըստ ինքեան քիչ սննդարար են, ու դժար կը մարսուին. թէ որ մէկը շատ ուտէ, կը նիկարնայ, և մարմնոյն ամեն կողմը վատուժութիւն կը գգայ: Շատ չներ և ոչխարներ ամիս մը միայն շաքարով ու ջրով սնուցեր է մէկ երեսելի բժիշկ մը, ամենքն ալ նիկարացեր մեռեր են դեռ ամիսը շըմընցած: Ուրիշ վաս մըն ալ ունի շաքարը որ ակոանները կը փատեցընէ:

ԳԼՈՒԽ ԺԴ

Պատուղ.

Բնդ հանրապէս պատուղներուն մէջ առատ է, շաքարուտ ու խժային մասունքը, որով մննդաբար են: Իրենց մարսողական ըլլալը հաստոնութենէ կը կախուի: շաքարով եփածը աւելի գիւրամարս կ'ըլլայ: պաղին տեսակին ալ կը կախուի գիւրամարսութիւնը: Տանձը, խնձորը, կեռասը, խաղողը ու գեղձը կերակրոյ վրայէն մարսողութիւնը կը գիւրացընեն: Կէս թթու և կէս անոյշ ստուղները ջրի մէջ կամ տաք մօխրի տակ եփելով՝ աւելի փափուկ կ'ըլլան, և ստամոքսի յարմար: Երբոր շատ ուտուի, գինուտ և կամ աւքուկեան խմորումն կը պատճառէ խախացոցին մէջ, ուսկից՝ առաջ կու գան փոք, ձգոտանք, կողի ցաւ, փորհարութիւն: Արաւանդ տեսակ տեսակ թուզերը, շատ որ ուտուին, ստամոքսը կը ծանրացընեն և ընդերաց նեղութիւն կու տան: Արմաւը թուզէն քիչ գժուարամարս է: Ծիրանը թէպէտ և համեղահամ, բայց անմարս է: Դեղձը խիստ մննդաբար է, թէ որ կակուզ տեսակը ու հասուն ըլլայ: Վասն զի ասոր կարծրը ստամոքսին հիւթէն գժուարաւ կը լրւծուի: Լյակը, ծրամպազը, սե թութը գիւրամարս են: Զդեարը, սերկեփլը և սեխը գժուարամարս են, մանաւանդ շատ որ ուտուին: Ջմերուկը կրնայ փուք պատճառել, բայց ջրոտ ըլլալով՝ ստամոքսի վեսա ըններ: Շատ պատուղներ շաքարով համեմած որ ուտես, աւելի մննդաբար և գիւրամարս կ'ըլլան: Ինչպէս սերկեփին, գեղձին, ծիրանին, ու քանի մը տեսակ ուրիշ պատուղներու մուրապան, կամ շաքարով ճզմած ու չորցուցածը: Օղիի մէջ պահուած պատուղները տաք: յուցիչ զօրութիւն կ'ունենան, անոր համար քիչ պէտք է ուտել. ինչպէս բալը, շարը, կեռասը, և տեսակ տեսակ խաղողներ:

Արանանխով ու շաքարով եփած պատուղները մարսողութեան կ'օգտեն: Այսպէս է նաև քրենը ու թարմ պղպեղը քացախի մէջ դրած:

Պղոի շաքարեղէններն ու խմորեղէնները՝ որոնց մէջ շաքար, ուղղէնէի հունտ, և հիւթոտ նիւթեր կը մտնեն, շատ որ չուտուին վեսա չեն ըններ: Բայց զանազան գոյներով ներկած շաքարեղէնները շատ անդամ վեսա կ'ընեն առողջութեան, ին-

չուան կը թունաւորեն ալ, հանքային նիւթեր գործածուելով ներկերուն մէջ:

Մանտորդապոյ ըսուած քաղցրաւենին՝ որ հաւկըթի ճերմկուցով, մեղրով, շաքարով, նուշով ու սոնոպրիով կը շինուի, դժուարամարս է՝ շատ որ ուտուի:

ԺԵ

Զկուեք.

Ոմանք ձկները շատ աւելի սննդարար կը սեպեն քան զխոտեղէնն ու մսեղէնը. բայց ամենօրուան փորձը ասոր հակառակ կը կը սորվեցընէ մեղի: Ան հիւանդութիւններն որ ձկնեղէն միայն ուտելէն առաջ կու գան, թէ որ հերիք չեն հաստատելու ձկան քիչ սննդարար ըլլալը, ստոյգ կը ցուցընեն թէ որչափ անյարմար է ըստ ինքեան մարդուս մարմնոյն կազմուածքը ուժին մէջ պահելու: Անկէ առաջ եկած ախտերը ասոնք են, ճճի գոյացնել մորթի կեղ, գոնջութիւն և բորոտութիւն մանաւանդ պղտոր լներու ձկները ուտողներւն:

Բայց կան ալ քսնի մը տեսակ ձկներ, որոնց խաշած գիւրամարս է ու բաւական սննդարար երկայն հիւանդութիւն քաշող հիւանդաց՝ որ սկսած են օրէ օր վրայ գնել. ինչպէս բիսին, լեղուածուկը, փորը (տճ. բագորիփիր), ու ասոնց նման ձկներ:

Տապկած և խորոված ձկները գժուարամարս են քան զխաշածը, վերի ըսած պատճառներուս համար: իսկիս մրին, փալամուուը, լրքը, բէրքէն, խեցեմորթները, թէպէտ շատ սննդարար են, բայց գժուարամարս:

ԳԼՈՒԽ ՃԶ

Եխած և քացախի ու ձերի մէջ դրած եիւթեր.

Թէ որ չենք սխալիր՝ չափաղանց է ոմանց վեսակար սեպելը բոլոր աս տեսակ կերակուրները. ապիստեալ խոզի միաը՝ որ թարմ ուտուելու որ ըլլայ, յարմար կու գայ ստամոքսի: Այնչափ ճշմարիտ է աս՝ որ Գաղենոս բժշկին հետեւողները քանի մը հիւանդութեանց մէջ գեղի տեղ խոզի ապուխտ կու տային:

Քննութիւնն ու փորձը կը ցուցընէ որ շափով գործածուելու որ ըլլան, վեսակար չեն աս կերակուրները, այլ մանաւանդ օգտակար են, որովհետեւ ինչպէս

երևելի բժիշկ մը կ'ըսէ՛ աղը ստամբսի
մէջ եղած նիւթերու լուծմանցը կ'օգնէ՛:
Աս համառօտ գիտելիքները սովորական
կերակրոց վրայ հերիք սեպելով, զուրցենք
քիչ մըն ալ կարեոր ու սովորական ըմ-
պելեաց վրայ:

ԳԼՈՒԽ ԺԵ

Աղբարի, գևսի և որիշ շրեր.

Աղբիւրի, գետի, ջրհորի, անձրևի պարզ
ջրերը մարդկանց և անասնոց հասարակ
ըմպելիքներն են. Ջրհորինը շատ անգամ
առողջութեան վտանգաւոր է, նաև ակու-
ներուն արմատին վնաս կ'ընէ, վասն զի
աս ջրին մէջ աղային և հանքային վնասա-
կար մասունքներ կը գտնուին: Անոր հա-
մար նայելու է որ պայծառ ըլլայ, առանց
հողային մրուրի, թեթե, առանց հոտի, ա-
ռանց համի, օճառը շուտով փրիրցընէ,
և ընդելէնները շուտով կակդցընէ իրենց
եռացման ատենը:

Ջրին հետ քիչ մը բորակ խառնես ու
կերակրոց կողմանէ զգուշութիւն որ ընեա,
կ'օգնէ զօրաւոր, հալցցուցիշ կամ քակող
գեղի մը պէս, արեան առատութեան առ-
ջևը կառնէ: կը զովացընէ, ուերբեմնաև
խոյերու ու կաթուածոց դէմ կը դնէ: Ա-
ռանց մտունաւոր չափ ու ժամանակ դնե-
լու ջուր խմելու համար, կ'ըսենք որ շատ
օգտակար է տեսակ տարութիւն-
ներու դէմ: Պարզ ջուր խմելով միշտ, ան-
ապաատորները, փիլիսոփաները և լեռ-
ներու բնակիչները առողջ կեանքով շատ
տարիներ ապրեցան: Լանուա Միոն ա-
նունով մէկը Գաղղիա 140 տարի ապրե-
ցաւ, Պոլ ճգնաւորը 86 տարի, սուրբ Ան-
տոն 80, Փիոկտեստ փիլիսոփան 100, Հի-
պոկրատ թիշկը 106, Սամիս Կարդինալը
110, և 100 տարի Լուգումիկոս Գոռնարոյ
11 ենետէեցին՝ որ 40 տարուան մօտ էր եր-
բոր բժիշները իրեն առողջութեանը վը-
րայ յուսահատեցան, և ետքը ջուր միայն
խմելով ու կերակրոց ու բարուց կողմանէ
զգուշութիւն ընելով՝ առողջացաւ, ուժով
ցաւ ու այնչափ տպրեցաւ:

Պղտի աղայոց ալ առատ ջուր խմենե-
լով՝ սրամայէ և ուրիշ շատ հիւանդու-

թիւններէ ազատ կ'ըլլան, ու չեն կարօսիր
խել մը դեղերու, որ միշտ վնասակար են:

ԳԼՈՒԽ ԺԵ

Սասն.

Ցրտէն սառած ջուրը կը գործածուի ա-
մառուան տաքութիւնը մարելու, և բոր-
բռքական հիւանդութեանց դէմ ամենօգ-
տակար է: Դրսուանց ալ կը գործի մար-
մոյն վրայ տաքութիւն ժողվուած կողմե-
րը, կամ քիչ մը հեռու անոնցմէ: ու օ-
գուտը հրաշալի է, վասն զի չափազանց
տաքութիւնը ինքը առնելով, որ է այսպի-
սի հիւանդութեանց լրցկիրը, շուտ մը
վտանգաւոր նշանները կը պակսեցընէ: Ա-
նոր համար փափաքելի էր որ բժիշները
սառին գործածութիւնը աւելի յաճախէին,
և մանաւանդ կարմրուկ ախտին, և ուրիշ
մորթի տաքութեանց, առանց վախնալու
որ տաքութիւնը տարածուի ու վլունգա-
ւոր կողմեր զարնէ: Բորբռքիչ Ներմերու,
գլխի, կոկորդի և սոորին աղեաց մէջ
ժողվուած տաքութեան, արեան առատու-
թեան, սկրթուած տեղուանքի, անդամա-
բեկութեանց ու վիրաց համար այնչափ
հասարակ ու օգտակար է սառը, որ ա-
սոնց վրայ խօսելն ալ աւելորդ աշխատանք
ու պարապ ատեն անցընել է: Աղէկ կը լ-
լայ որ հասարակաց առողջութեան վրակե-
ցոնները փոյթ ունենան սառնոցներ շի-
նելու քաղաքին մօտ տեղուանք կամ գե-
ղածախներու խանութիւն մօտ, որպէս զի
հարկաւոր ատեն քաղաքացիք կարենան
գործածել աս գեղը՝ որ էն հարկաւորնե-
րէն ու զօրաւորներէն մէկն է, ու շատ
անգամ միայն սառվ քանի մը հիւանդու-
թեանց սասակութեան դէմ կը կրնայ առ-
նուիլ: Ո՛չշափ մայրեր տղաբերքի ատեն
կրնային խալսիլի՛ մահուանէ, թէ որ այն-
չափ հեռու շինուած ըլլային սառնոցնե-
րը: Արեան առատութեան, ըղեղի, սըր-
աի, արգանդի, մաշկի բորբռքմանց ատեն,
մէկ ժամ որ ուշանայ սառվ՝ հիւանդը վը-
տանգի մէջ կ'ինայ, և բժիշկը հոգեվարք
հիւանդին չկրնար կենդանութիւն տալ:
Աժան ու դիւրին և միանգամայն ասանկ
օգտակար քանի պէտք է որ ընկերասէր
մարդիկ ետևէ ըլլան: